


ՄԼԵԻ ՆՈՐ ԵԼԵԿՏՐՈԿԱՆ ԲԱՐՈՂԻ

Ելեկտրականութեան՝ մարդկային գործոց պիտոյիցը մէջ գործածութիւնը տարածուելու վրայ է, և մեծապէս օգտակար է որ հանճարեղաց ուսման այս մասին մէջ գտած յառաջագիմութեանցը հետեւինք, որոնք կամ նոր գործի կը հնարեն և կամ հիները կը նորոգեն:

Ահա առիկ նոր ծնիչ ելեկտրականութեան, որուն հնարողն Մէյ կը ներկայացընէ իրրև կարող երկայն ժամանակ ելեկտրականութիւնը պահելու առանց խնամոց և ծախուց:



Մէյի նոր ելեկտրական բարդը:

Գլանաձև ապակոյ անօթոյ մը մէջ ընկուղեքալ է ուրիշ ծակոտկէն աման մը, ամեն կողմէն ամրացուցած, և զայն վերամբարձող եպանոս խուփին հետ միացած: Ծակոտկէն անօթոյն մէջ խառըն ՚ի խուռն լեցուցած է գալարեալ լանոսկատի (platinato) ածղոյ անկանոն կտորուանքն: Այս անօթոյ մէջէն կ'անց

նի յախճապակիէ փոքր պնակ մը վերամբարձող եպանոսէ խողովակ մը, յորում կը գտնուի սնդիկ և երկու պըզտի զինկի գաւազաններ: Եպանոսէ խուփին վրայ հաստատուած երկու գլանիկներուն մէկէն լանոսկիէ թել մը կ'իջնէ, որ մինչև սնդիկը կը հասնի և զայն զինկէ գաւազաններու հետ միացընելու կը ծառայէ: Ուրիշ թել մը երկրորդ գլանէն կ'իջնայ ծակոտկէն անօթոյն խորը և կը ձևացընէ երկրորդ ելեկտրասայրը կամ ածուխ հաղորդիչն, մինչդեռ առաջինն զինկ հաղորդիչն է:

Ապակեայ անօթոյն մէջ կը լեցընեն աւշակեղէն աղով յագեալ ջուր, և առնոր ծանրութեան տասներորդ մասին չափ ծծմբական թթուուտով կամ երկծծմբատ նատրով թթուտեալ: Զրոյն մակերևոյթը մինչև խուփն պէտք չէ հասնի, բայց միայն ծակոտկէն անօթոյն ստորին խաւերը: Որով գրգռիչ հեղուկին մէջ ածխոյ փոքր մասն ընկլուպեալ է, և մեծագոյն մասը թըրրուած է՝ արդեամբ հերաձևութեան: մինչդեռ զինկը բոլորովին չըջապատեալ է ջրով: Որով մետաղն մինչև իւր վերջին հիւլէն ելեկտրական հեղանիւթըն արծարծելու կրնայ նպաստել:

Այս բարդն երկար ժամանակ կը ծառայէ առանց հարկաւոր ըլլալու նիւթերն դարձեալ աւելցընելու, թէպէտ և օրուան մէջ հարիւր անգամէն աւելի գործածուի:

Մէյի բարդն մասնաւոր կերպով սահմանեալ է հեռագրի և ելեկտրական զանգակաց, որոց, ինչպէս վերը ըսինք, կ'ընծայէ երկարատևութեան օգտակարութիւնը: Դարձեալ ոչ երբեք չնշառութեան վտանգաւոր, միասակար և անհանգիստ չողիք կը գոյացընէ, և կըրնայ տարբարանական բաղադրութեանց սակաւ ծանօթութիւն ունեցողներէն ալ կառավարուի: